

# ՆԱՅԻ ՍԿՂԱՐԵ

## ԿԻՍԱՄՍԵԱՅ ՀԱՆԴԵՍ

Ա. ՏԱՐԻ, ԹԻՒ 3

ԴԵԿԵMBER 1919

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

### ԳՈՐԾԸ ԻՆՔՆԻՆ ՊԱՐՏԱԴՐԻՉ Է

Հայաստանի Հանրապետութեան մայրաքաղաքէն եկած լուրերը մեզ համար ոգեւորիչ և միանգամայն քաջալերիչ են :

Ոգեւորիչ են, որովհետեւ կը տեսնուի որ սկառատական շարժումը հոն՝ Մայր երկրի մէջ ևս կարեւորութիւն կ'ստանայ :

Քաջալերիչ է, անով որ, անոր զէկը և պաշտպանութիւնը կ'ստանձնեն Ազգային պետական և դեկավար անձերը :

Եւրոպայի մէջ շարժումը, որուն մէկ փոքր համարատւութիւնը կը ներկայացնենք մեր ներկայ թիւով, այնքան կարեւորութիւն ստացած է, որ զայն միակ դարմանը կը նկատեն, համաշխարհային աղէտին առաջ բերած բարոյական և ֆիզիքական աւերին ու, միջազգային եղբայրակցութեան կարեւորագոյն կապերէն մին է այն :

Մենք Հայերս, որ նոր հայրենիքի մը հիմնարկութեան պատմական և նույրական դարագլուխ մը կ'սկսինք, իրր հանդիսատես չը պիտի մնայինք համաշխարհային այս շարժումին հանդէպ, շալ ժում մը որ ուղղակի կապ ունի ցեղին տեւականութեան և բարգաւաճումին հետ :

Յուսադրիչ լուրեր կուգան մեզ կիլիկիայէն, իզմիրէն և միւս գաւառներէն ևս, և մենք բոպէ առ բոպէ աւելի լուրջ կ'զգանք պարտականութեան ծանրութիւնը : Գործին կարեւորութեանը ըմբռնումը մեզ կը պարտադրէ կրկնապատկել մեր ուժերը և արհամարհելով արգելքները և դժուարութիւնները, շարունակել մեր ճամբան :

Եւ արդէն գործը, իրը բնութեան օրէնք, ինքինք կը պարտադրէ, պէտք չը կայ թելադրանքներու և արուեստական միջոցներու . պարտաւոր ենք զիմաւորել զայն եթէ չենք ուզեր կոխոտուիլ միջազգային պայքարին մէջ :

Գ. Ի.

# ՕԿԱՌԻՏԻԶՄԸ

## ՍԿԱՌԻՏԻԶՄԸ

Աշխարհի քաղաքակիրթ բոլոր երկիրներուն մէջ սկառտական խումբեր կազմուած են : Սկառտիզմը պատանիներու համար անհրաժեշտ և հիմնական դաստիարակութիւն մը նկատուած է : Ուրեմն անհրաժեշտ է ճգրիտ գաղափար մը կազմել անոր մասին :

Սկառտիզմը կը ջանայ երիտասարդին տալ, բարոյական, մտառորական և գիղիքական գործնական դաստիարակութիւն մը : Ընտանեկան և դպրոցական դաստիարակութիւնները կը միանան անոր և կը պատրաստեն ապագայի իտէալ մարդը :

Սկառտիզմը, տղան կ'առաջնորդէ քաղաքի աղմկալից մթնոլորտէն դուրս, դաշտերու մէջ, արեւի ճառագայթներուն տակ, բնութեան հետ շվման մէջ կը դնէ զայն, զոն, սկառտը կը զետեղէ իր վրանը, կը փնտռէ և կը պատրաստէ իր կերակուրը : Նա զուարձալի խաղեր կը կազմակերպէ, կը քալէ, կը ցատքէ, կը վազէ, ծառերը կը մագլցի, տերեւներ կը հաւաքէ՝ իր անկողինը պատրաստելու համար, գետակներու վրայ կամրջակներ կը շինէ, մէկ խօսքով բնութեան ծոցին մէջ իր գիղիքական մշակոյթին հիմնական միջոցներուն կը նուիրուի : Երիտասարդին հոգիին մէջ բացօթեայ կեանքը յաճախ կը պճնուի պատահական գեղեցիկ խաղերով :

Սկառտիզմի բարոյական ազդեցութիւնն ալ խիստ մեծ է : Սկառտ պետը կարգ մը հրահանգներ կը պարտադրէ իր սկառտներուն, որոնք կը կազմեն սկառտական երդումն ու պարտականութիւնները : Փոքրիկ ակնարկ մը բաւական է, ըմբռնելու համար թէ անոնք բարոյականի բարձր և էական օրէնքներն են : Այդ օրէնքները աղուն մէջ կը զարգացնեն գիղիքական ուժն ու կորովը, ձեռներէցութեան ոգին, միտքի պայծառութիւնը, կարգապահութեան և համերաշխութեան ոգին, մէկ խօսքով կը կազմեն անհատի լաւ նկարագիրը : Բացարձակապէս սխալ է այն կարծիքը թէ սկառտիզմը կը կազմէ միայն լաւ զինուորներ : Անիկա միեւնոյն ատեն կը պատրաստէ չարքաշ կեանքի համար տոկուն անհատներ :

Համաշխարհային պատերազմի միջոցին,

սկառտները իրենց օժանդակութիւնը ընծայել իրենց հայրենիքին : 1914ի վերջերը, երբ անլիական գործօն բանակի շարքերը հետզհետ կը պակսէին 70,000 սկառտապետեր խումբեր կազմեցին և դէպի ռազմադաշտ ուղղուեցան : 27,000 ծովային սկառտաներ ալ ծովեզերքներու պաշտպանութեան հոգը ստանձնեցին և նաւատորմին օժանդակեցին :

Անգլիացի սկառտաները զօրաւոր կազմակերպութիւն ունին : Հազարաւոր մարզարաններ և քլիւպներ հիմուած են բոլոր քաղաքներուն մէջ : Պետական և հանրային բոլոր վարժարաններուն մէջ ալ սկառտիզմը մուտք գտած է : Կարելի եղած է տարրեր դաւանանքի տարրեր դասակարգի պատկանող երիտասարդներ, այս վսեմ գաղափարին շուրջը հաւաքել : Սկառտիզմի մասին հրատարակուած գիրքերն ու պարբերաթերթերը խիստ շատ են : Անոնցմէ ոմանք 200,000 օրինակէ աւելի թիրաժ ունեցած են :

Սկառտիզմը, Անգլիային վերջ մուտք գըտաւ բոլոր քաղաքակիրթ երկիրներուն մէջ : Անկլօ-Սաքսոն ցեղին պատկանող Ամերիկան՝ այսօր 400,000 է աւելի սկառտաներ կը հաշուէ և թերեւս մօտ ատենէն այդ թիւը մէկ միլիոնի պիտի համանի :

Լատին երկիրներու մէջ ալ սկառտիզմը տարածուած է : Սպանիոյ մէջ Ալֆոնս թագաւորին նախագահութեան տակ 70,000 սկառտաներ կան : Իտալիոյ մէջ իշխանագուններն իսկ սկառտական շարքերուն մէջ կը գտնուին : Սլաւ ժողովուրդները, Բոլոնիացիներն ու Զէխո-Սլավներն ալ հետեւեցան անոր :

Պատերազմի հինգ երկար տարիներու ընթացքին, թշնամիէն ոտնակոխ եղած փոքրիկն Պելմիքայ ունի 30,000 է աւելի սկառտաներ իսկ նորակազմ Բոլոնիա 80,000 է աւելի կը հաշուէ :

Ֆրանսայի մէջ Սկառտիզմը մուտք գտաւ 1910 ին և կարճ ժամանակամիջոցի մէջ մեծ ծաւալ գտաւ : 180 է աւելի սկառտական մասնաճեղեր կան : Այդ կազմակերպութիւնը Սուրիոյ, Պոլսոյ, Սելանիկի և Խզմիրի մէջ ալ մուտք գտած է և անոնց յաջողութեան համար Հանրապետութեան Արտաքին գործոց նախարարութիւնը ամէն օժանդակութիւն կ'ընէ :

Ֆրանսայի մէջ սկառտաները միշտ քաջա-

ոռւած Ան, Պատերազմական և կրթական նախարարութիւններուն կողմէ : Նոյնիսկ Պր. Քլէ-սնսօ Ֆրանսայի Սկառատներուն հովանաւորուելու ստանձնած ու «Ակադեմիա» Պետական աշխարհաց արուած է իրեն :

Սկառատիզմը օրինակելի և օգտաշատ ձեռնարկ մը ըլլալուն վստահ, մենք ևս ատենէմը ի վեր, անոր կարեւորութիւնը ըմբռնած ենք, Համաշխարհային պատերազմի արհաւիրքները թօթափելէ վերջ, ուրախութեամբ ձեռնարկուեցաւ սկառատական կազմակերպութեան գործին : Արձագանքը եկաւ նաև Երեւանէն, ուր սկսուած է սկառատական շարքերու կազմութեան :

Ֆրանսայի և Ամերիկայի պետական մարդոց մէկ քանիին յայտնած գաղափարները հոս կ'արժէ ներկայացնել :

#### Գ. ՇԱ.ՊԱՌԵՍ.Ն

Պօյ-սկառատներուն գործին ամրացման, եկեղեցիներուն, դպրոցներուն և ուրիշ նպատակայարմար կազմակերպութեանց գործակցութեամբը : Ինչ որ ընենք Ամերիկայի Պօյ-սկառատներու արդիւնաւորութիւնը աւելցնելու նպատակով



#### Գ.ՕՄՍ.ՆՏԸ.Ն ՌՕՅ.Ը

Ընդհանուր Տնօրէն Ֆրանսայի Սկառատներու և նախկին պետ մարմակրթութեան պատերազմական նախարարութեան :

անկեղծ օժանդակութիւն մը պիտի ըլլայ ազգին բարգաւաճումին համար» :

#### ՈՒԲ.ԽԸ.Ը

(Նախագահ Ամերիկայի)

«Ամերիկայի Պօյ-սկառատները նշանաւոր ծառայութիւն մատուցին ազգին՝ համաշխարհային պատերազմին միջոցին : Անոնք որդիւնաւոր գործ կատարեցին՝ Ազատութեան, փոխառութեան և Պատերազմական ինայողութեան պայքարին մէջ, գործակցելով կարմիր Խաչի և պատերազմական գործի վերաբերեալ ուրիշ գործակալութիւններու, հեռագիր տանելով . և այլն, և այլն : Պօյ-սկառատները ոչ միայն Ազգին ապացուցին իրենց արժանիքը, այլև կարեւոր օժանդակ մը եղան՝ որպէս զի Ամերիկան ժողովութիւնը աւելի խորունկ գոհացում մը ունենայ հայրենասիրութեան և ազէկ քաղաքացիութեան բարձրագոյն ըմբռնման մասին : Պօյ-սկառատական շարժումը ոչ միայն պէտք է պահպանուի, այլև զօրացուցուի : Հանրային ողի կրող ամէն քաղաքացիի աջակցութեան արժանի է ան : Ամերիկա չի կրնար իր արժանաւոր դիրքը պահել համաշխարհային ներկայ մեծ բարեշրջումի միջոցին՝ եթէ Ամերիկայի մանչերը նոր պատեհութիւններ չվայելին պատրաստուելու համար քաղաքացիական պատասխանաւորութիւններուն : Ու է ազգի ապագան կախում ունի այդ ազգին երիտասարդ ուժերուն հրահանգումէն, «Ուստի, ես, Ուստարօու Ուիլսըն, Նախագահ Ամերիկայի Միացեալ Նահանգներու, ներկայիւս կը յանձնարարեմ որ Յունիս 8ի կիրակի օրը և Յունիս 14ին (Flag Day) վերջացող շաբաթը նկատուի Պօյ-սկառատներու շաբաթ՝ բովանդակ Միացեալ Նահանգներուն մէջ, և յատկացուի Ամերիկայի

«Երիտասարդութեան մէջ ոչ թէ միայն ֆիզիքական, այլ և բարոյական յատկութիւններ կը զարգացնէք, ինչպէս համբերութիւն, պաղարիւնութիւն, ժուժկալութիւն, քաջութիւն, կարգապահութիւն : Դուք ազգային պաշտպանութեան կարեւոր օժանդակներն էք : Դուք միանգամայն էք հանրային մտքին ճշմարիտ գաստիարակները : Անդադար հայրենիքին վերցիշել կու տաք անցեալի դասերը : Հայրենիքը աղետաբեր լքումներէ և մահացու վհատութիւններէ կը հեռացնէք : Վստահութեան և յոյսի կը վարժեցնէք զայն և անոր կու տաք կամքի, ուժի, և կեանքի մէջ յաջողելու բոլոր միջոցները :»

Ֆրանս. Հանրապետութեան Նախագահ  
ԲՈՒԺ.ՆԴ.Ը.Ը

«Յաղթող ենք, բայց մեր լաւագոյն ընտրեալ երիտասարդութիւնը մասսամբ փնտացած է Պէտք է նորոգել Ֆրանսայի արիւնը, ծուծն ու

ոսկորները։ Ոչ մէկ ժամանակ, գիղիքական և բարոյական առողջապահութիւնները, որոնք կը նոյնանան, ինչպէս նաև մարմնական և հոգեկան կարգապահութիւնները այնքան անհրաժեշտ նկատուած են՝ որքան այժմ։ Մեծ գործ մը կը վեցանայ, մեծ պարտականութիւն մը կ'սկսի, անհրաժեշտ են միեւնոյն առաքինութիւնները։

Երիտասարդներ, վաղը, դուք պիտի լինիք վերածնումի, ընկերային քաղաքական և բարոյական վերաշխնութեան մեծ գործին գործաւորները և այդ բանին համար մննք ևս ձեզ հետ միասին պիտի աշխատինք։»

Ակադեմական  
եւ երեակ. Ժողովի Նախագահ  
Թօ. ՏԵՐԵՆԵԼ

«Մարդկային կեանքը, ինչ որ ալ ըլլայ անոր ուղղութիւնը, կ'արժէ միայն պարտակա-



Թօ. ՏԵՐԵՆԵԼ

Ծովային տեղակալ, Նախագահ Ֆրանսացի  
Սկառուտներու

նութեամ գաղափարով և այն մտատանջութեամբ, որով մենք կը ջանանք այդ պարտականութիւնը պատուաւոր կերպով կատարել, Պարտականութիւնը լաւ կատարուած է, երբ խանդով սկսուած է։ Անհրաժեշտ է համոզում գոյացնել անոր վսեմութեան և գեղեցկութեան վրայ։ Լաւ արմատացած համոզումը միայն կը թոյլատրէ հանդուրժել յուսահատութիւններու, յոգնութիւններու, վիշտերու, վտանգներու և հիասթափումներու, որոնք եթէ իբր խթան ընդունինք, կատարուած պարտականութիւնը աւելի յարգի կը լինի։ Ահա, սկսուափացը այս կը սովորեցնէ ապագայի մարտիկներուն, անոնց հայթայթելով բարոյական յատ-

կութիւններու հետ ֆիզիքական միջոցներոնք կը թոյլատրեն դիմագրաւել դժուար պարտականութիւններու և յաղթական դուրս ելել ամէն ձեռնարկէ, քալելով գլուխը միջաբարձր և ուղիղ։

Ֆրանսայի սկառուտներու  
Նախագահ  
Թօ. ՏԵՐԵՆԵԼ

«Երբ տասնեակ տարիներ առաջ, փափագան զիս ալ ֆրանսայի սկառուտներուն, Պատուակալ Գօմիթէին անդամ արձանագրել, այդ ձեռնարկը շատ անհրաժեշտ նկատեցի, Պատերազմը որ 1911 էն ի վեր հետզհետէ սպառնական կարմիր երանգներ կը նկարէր հորիզոնին վրայ ցոյց տուաւ թէ, մենք անիրաւ չէինք երբ կը փափաքէինք, հայրենիքին պաշտամնութեան համար, ունենալ բարոյապէս և ֆիզիքապէս լաւ պատրաստուած երիտասարդութիւն մը, Արդարե ֆրանսա, իր վարժարաններուն մէջ գտաւ անվեհներ պատանիներ, որոնք վերջին կորիւներուն մասնակցեցան։

Այսօր, ինչպէս նաև վաղը, հայրենիքը պէտք ունի, լուսամիտ, քաջարի, պաղարիւն երիտասարդներու, որոնք գիտեն լաւ դատել, շուտ վճռել, քաջութիւն ցոյց տալ, ուղղամտութիւն, ազատամտութիւն, զուարթութիւն և քաջութիւն ունենալ։ Այս բոլորին զարգացման համար ալ ֆիզիքական լաւ դաստիարակութիւն մը պէտք է։ Խաղաղութիւնը հակառակ մեր յաղթանակին շատ դժուարին պարտականութիւններ կ'ստեղծէ։ Պատերազմի ատենուան առաքինութիւնները և թերեւս աւելին կը պահանջէ։ Բարբարոսներուն պէտք է ցոյց տալ թէ մենք ի վիճակի ենք պաշտպանել մեր հայրենիքը և յաղթութեան չնորհներն ու առաւելութիւնները կորզել ու չը տալ ուրիշին։

Գրագիտներու Հնկերութեան  
Նախագահ  
Թօ. ՏԵՐԵՆԵԼ

«Զեզ կը զրկեմ, Զեր եղբայրներուն, Անդիացի Պօյ-սկառուտներուն կողմէ իմ ջերմ երախտագիտութիւնս ու չնորհաւորութիւններս։

Զեր մեծ եղբայրները, Զեր հայրերը, իբր քաջ զինուորներ զոհուեցան ուազմադաշտին վրայ որպէս զի մրանսա ապրի։ Անոնց փառաւոր գործերուն աչք մի գոցէք, միշտ այդ յի-

շատակներով ներշնչուած դուք կրնաք խաղաղութեան միջօցին մի քիչ ժամանակ զոհել, որպէս զի լաւ քաղաքացիներ ըլլաք և ֆրանսայառաջներով:

Հետազօտիչները բանակի մը դէպի թշնամիին յառաջացման պահուն ճամբայ ցոյց կուտան, ուրեմն ձեզի կը մնայ, սկառանե՛ր, ձեզ կը մնայ ֆրանսայի զաւակներուն ցոյց տալ, լաւ քաղաքացիներ ըլլալու ճամբան: Մի մոռնաք նաև թէ այս մեծ Պատերազմին ֆրանսայի զինուորներուն հետ կողք կողքի Բրիտանական զինուորներն ալ մաքառեցան: Այժմ ուրեմն նուազագոյն գործն է որ պիտի կատարէք միասին, իբր ընկերներ սկառաներու բանակին մէջ:

Կը յուսամ թէ, յառաջիկայ տարի Բրիտանիոյ «Jamboree» քիւտպին մէջ ֆրանսական շատ խումբեր պիտի աենանք: Ձեզ ամէնուդ կը մաղթեմ սկառատի հաճելի կեանքը:

### ԹՈՂԵՐԹ ՊԱՏԵՆ ԹԱՌԵԼ

## ՍԿԱՌԻՏԻՆ ՕԴԱՑՈՅՑԸ

Անձեւը կանխագուշակելու միջոցներ

1. Երբ թոյլ պարան մը կը պրկուի:
2. Երբ կրակին ծուխը դէպի վար կը հակի:
3. Երբ արեւը առաւօտուն կարմիր է:
4. Երբ արեւամուտը դեղնագոյն կամ կանչագոյն է:
5. Իսկ երբ մարդագետինը ցողով թթած է, երբէք անձրեւ չի տեղաբ:
6. Երբ գիշերը մարդագետինը չոր է, առաւօտէն առաջ կ'անձրեւէ:
7. Երբ առաւօտուն մարդագետինը չոր է, օրուան միջոցին կ'անձրեւէ:
8. Երբ առաւօտուն ժամը 7էն առաջ անձրեւէ, ընդհանրապէս ժամը 11էն առաջ պայծառ ող կ'ունենանք:
9. Առաւօտուն խիտ մշուշ մը, ընդհանրապէս պայծառ ող կը նշանակէ:

10. Լուսնին բոլորտիքը շրջանակ մը փոթոքիկ նշան է:

11. Արեւելելեան հովով անձրեւը երկարատեւ է:

12. Ցանկարծակի տեղատարափ մը շուտով կը գադրի:

13. Մանր ծանր տեղացող անձրեւը երկարատեւ է:

14. Արեւելելեան հովով անձրեւ կը բերէ:

15. Արեւմտեան հովով պայծառ, զով ող կ'ապահովէ:

16. Հիւմիսային հովին կ'ընկերանայ ցուրտը:

17. Հարաւային հովով տաք կը փէ:

Հովին ուղղութիւնը կարելի է հետեւեալ կերպով չշդեւ:

Բժամատը լաւ մը ծծել ու թթել ամրող լութեամբ, յետոյ հովին մէջ բռնել, Բժամատին որ կողմը ոք ցուրտ զդավ, հովով այն կողմէն կը փէ:

Թարգմ. Ս. Կ.

## Ի՞՞Չ է ՍԿԱՌԻՏՈՒԹԻՒՆԸ ԻՐ ՀԻՄԱՆ ՄԷջ

(Ա. Մասը նախորդ թիւիմ մէջ)

Բնախօսական-հոգերանական հիմերու տեսակէտով, սկառատութիւնը գոհացում կռտայ, ի մէջ այլոց, տղուն մարմնական-հոգեկան հետեւեալ էական պէտքերուն:

1. Անհերքելի ճշմարտութիւն մըն է թէ, ամէն մարդ, և տղան՝ մասնաւորապէս, այնքան աւելի աղէկ կը սորվի բան մը որքան աւելի հրապոյր կը գտնէ անոր մէջ: Արդ, սկառատական դաստիարակութիւնը կը գործածէ այնպիսի միջոցներ միայն որոնք հրապուրիչ են ամէն բնականոն տղու համար: Այս նոր դրութեամբ, տղան ինինաքերաբար կ'ուզէ միզ ընել սորվելու համար, չի բռնադատուիր միզ ընելու: Բնականոն տղան, համակ շարժում՝ մարմինով և հոգիով, ուսումնական կեանքին դէմ ըմբոստ չէ երբէք. չորս պատերու մէջ բանտարկուած և անշարժութեան դատապարտուած, վերացական մեթոսներու ենթարկուած աշակերտները միայն կրնան «ծոյլ» ըլլալ, բառին դպրոցական առումովը: Տարէք նոյն այդ տղաքը դաշտ, անտաղ լեռ, ծով, տեսէք ինչպէս հետաքրքիր կը դառնան՝ քիչ մը առաջ դաստարանին մէջ անառակ, չարածնի, կամ անուշադիր, անտարբեր քնացող նոյն այդ տղաքը. տեսէք ինչպէս խելացի հարցումներ կ'ընեն, այդ կարծեցեալ «ապուշները. զիրենք շրջապատող բնական և ընկերային երեւոյթներու մասին: Արդ, սկառատութիւնը չ'անտեսեր այս էական կէտը տղայոց դաստիարակութեան մէջ: Ընդհակառակը, իր խարիսխը ըրած է զայն: Տղան, բնական տարրին մէջ դրուած, պէտք չունի արուեստական միջոցներով զրգուելու՝ սորվելու համար. դաստիարակը մէկ դեր միայն ունի կատարելիք հոն, այն է՝ իր փորձառութիւնը և գիտութիւնը ի սպաս դնել տղուն բնական հետաքրքրութիւններուն — այդ հետաքրքրութիւններուն որոնք նշաններ («Քահաճոյք» անուամբ ծանօթ) են լոկ, որոնց տակ տեսնելով տղուն լուրունկ պէտքերը՝ որոնք փթթիլ կ'ուզեն: Այս մեթոսով, ոչ եւս ուսուցիչի և դպրոցականի միջեւ անխուսափելիօրէն գոյութիւն ունեցող արուեստական յարաքերութիւնները. ոչ եւս երկու կողմերու յատուկ ջղագրգութիւնները: Դպրոցի մթնոլորտէն դուրս գոյութիւն ունեցող բնական վիճակը ունին ուսուցանողը և ուսանողը, դաստիարակողը և դաստիարակուու-



Գատրգիւղի տրջանի սկառւտներու խումբը, Պալքալիմանի տրջակայները պտոյի միջոցին

դը, յաճախ թեւ թեւի, զուարթ. երկուքը զիրար կ'ըմբռնեն, իրարու հոգւոյն մէջ կը մըտնեն, զիրար կը սիրեն, ու կը բաժնուին իրարմէ՝ իրեւ սրտակից անկեղծ բարեկամներ, կարելի եղածին չափ շուտ վերստին միանալու սրտագին փափաքով :

Ու մի՛ վախնաք բնաւ որ այս մտերմական կեանքը շփացածութիւն, անպատկառութիւն, անհնազանդութիւն ծնուցանէ։ Մի վախնաք եթէ իրական արժանիք ունիք, եթէ ձեր անձը յարգանք ու պատկառանք կ'ազդէ՝ իր բարոյական-իմացական առաւելութիւններովը. և եթէ ունիք այն թանկագին յատկութիւնը որ տաշ կը կոչուի։ Խորաթափանց տեսողութեամբ օժտուած սոսկալի հոգերան մըն է տղան, որ վայրկեանի մը մէջ զիտէ որոշել՝ կամ հլու, հաճոյակատար սանը ըլլալ իր առաջնորդ-դաստիարակին, և կամ իր անգութ չարածնիութեանց առարկան ընել զայն։ Տղան՝ սիրել և սիրուիլ կ'ուզէ, կ'անտեսենք այս ճշմարտութիւնը։ Պէտք մըն է իրեն համար՝ արժէքով սրտակից բարեկամ մը գտնել իր դաստիարակին անձին մէջ։

2. Տղան պէտք է տեսնէ թէ ի՞նչ պէտքի համար դաստիարակը իրմէ կը պահանջէ կարգապահական այս ինչ կանոնին գործադրութիւնը, թէ ի՞նչ պէտքի համար կ'ուզեն իրեն սորվեցնել այն ինչ բանը։ Սկառւական մեթո-

տը կատարելապէս գոհացում կուտայ տղան հոգերանական այս դէպքին։

3. Դպրոցը ընկերային միջավայր մը պէտք է ներկայացնէ բնական և իրական։ Սկառւական կազմակերպութիւնը իրականացումն իսկ է այս սկզբունքին։

4. Անհերքելի ճշմարտութիւն մըն է թէ սորվելու համար զործել պէտք է. մահիկ ընելը գործին կէսն է միայն, սորվելու նախապատրաստութիւնն է. իմացական-բարոյական ամուր ունակութիւնները՝ գործելով միայն կարելի է ստանալ. իւրացումը անբաժան է գործէն։ Սկառւատութիւնը, որ համակ գործ է, գոհացում կուտայ հոգեր-սնական այս պահանջին ալ և այս տեսակէտով ևս, որոշ կերպով կը զանազանուի մեր դպրոցներու սովորութիւններէն՝ որոնց համեմատ տղան պարտաւոր է ամբողջ ժամ մը կամ երեք քառորդ ժամ մտիկ ընել առաւել կամ նուազ անմարսելի զիտելիքներ և խրատներ։ Միայն գծագրութեան, ձեռական աշխատութեան, գիրի, մարմնամարզի, երաժշտութեան յատուկ հրահանգները չեն որ աշակերտէն գործել կը պահանջին։ Ուսմանց ծըրագրին բոլոր ճիւղերը, բարոյական դաստիարակութեան բոլոր սկզբունքները, զործուելով զործադրուելով միայն կրնան մարմին կազմել տղուն հետ, թափանցել անոր հոգիին մէջ և իւրացուիլ անկէ։

Սկառութը գործող մըն է : Այս կերպով, ոչ միւսն իրապիս կը սորմի ինչ որ սորվեցնել կ'ուղեն իրեն, այլ և կը տիրանայ այն չքնաղ բարեմանութեան որ ձեռներէցութիւն կը կոչուի, էական պայման՝ յաջողելու համար կեանքի պայքարին մէջ :



### ԴՐԵԳՈՐ ՃՈԼԾԵՍՆ

Նախկին Սկառութ խմբապետ Հ. Մ. Բ. Մ. կ Առաջն Ողիմականին 400 մէթը վազքի մէջ առաջնութիւնն շահած և նախկին մրցանիշը կոտրած 581/5 երկ. վյր ին:

Առայժմ Առաքազար կը գտնուի իր մարդանքի ուսուցիչ և իր սկառութ խմբապետ :

Եւ որովհետեւ ինքը կը գործէ Սկառութը, այս մեթուով, կը տեսնէ պատճառին և արդիւնքին աղերսը ու կը տիրանայ անզգալարար այն միւս չքնաղ բարեմանութեան որ կը կոչուի զիտական միտ :

5. Սկառութին կեանքը մեծ մասամբ կ'անցնի րաց օդին մէջ : Արդ, ամէն դաստիարակը գիտէ թէ ինչպէս քնականոն և առողջ, տղու աչքը դուրս է, նոյն իսկ ձմեռը՝ երբ օդը պահ մը պարզուի քիչ մը : Սկառուտական այս բացօդեայ կեանքը, համաձայն՝ տղուն հոգեբանական մէկ պահանջքին, գոհացում կուտայ միեւնոյն տաեն առողջապահական ամէնէն էական սկզբունքին և կ'աղատէ բաց օդի և առատ լոյսի կարօտ ծաղիկը՝ դաստիարանին չորս պատերուն մէջ խամբելու վտանգէն :

Անկախարար այս ընդհանուր օգուտէն՝ ընդհանուր առողջութեան համար, սկառութիւնը՝ որ մարմինը կը յոդնեցնէ և միտքը կ'զբաղեցնէ որքան զօրաւոր նոյնքան հաճելի

կերպով, կանխարգել լոււագոյն միջոցն է ծնողաց սարսափը եղող ռմբնաւոր մեղքային դէմ:

6. Սկառուտական մեթուութին մէջ կարեւոր տեղ մը կը գրաւեն խաղերը, որոնք մանկարանութեան մէջ մասնաւոր արժէք մը ունին իրը նշաններ տղուն հոգեբանական դարգացումին և իրը կրթիչ տղդակներ :

7. Վերաջապէս, սկառուտական կաղմակերպութեամբ կենցաղը, իր մասնաւոր տարագովը, իր հանդիսաւոր խոստումովը, իր արկածախնդրական և բոլոր մանրամասութիւնովը, որոնք ամերիկացի շօն-եօյերու կենցաղը կը ներկայացնեն իրենց հիման մէջ, գոհացում կուտայ ամէն քնականոն տղու բնազդներուն : Ամէն տղու նախասիրած գիրքերը և սինէմաի տեսարանները չեն ապացուցաներ այս ճշմարտութիւնը.

Եւ ճիշդ անոր համար որ սկառուտութիւնը կը բղիսի տղուն քնական համամետութիւններէն՝ ան կը կազմէ ամէնէն մանկավարժական պատիժը տղուն համար, սկառութեանէ զրկութիլ, սոսկալի պատիժ, անզուգական ոյժով օժտուած՝ անբաղդատելի՝ դպրոցներու և ընտանիքներու մէջ ի գործ դրուած ամէնէն սոսկալի պատիժներու :

Կարելի է ըսել թէ Պատըն-Բառուըլի ձեռնարկը մանկավարժական ամէնէն ճիշտ և գործնական ձեռնարկն է որ ստեղծուած ըլլայ մինչև այսօր . Պատըն-Բառուըլ ան եղած է պատանիներու համար՝ ինչ որ Ֆրէօպէլ եղած է մանուկներուն համար : Երկուքն ալ, տղուն հրապուրող միջոցներով և խայծերով լուրջ բաներ կը սորվեցնեն անոնց, ինչ որ զօրավար Յօնի, նոր տեսակ միջոցներով, դէպի կրօնական ամէնէն գեղեցիկ սկզբունքները կը բարձրացնէ՝ զուարձացնելով՝ չափահասները և զանոնք կը զինուորագրէ իր Փրկութեան բանակին:



Սկզբունքէն վերջ ծրագիրը :

Հոս՝ խօսքը Հայ Մարմնակրթական Ընդհ. Միութեան կեդրոնական Վարչութեան ժրացան սնդամներուն է որոնք պատրաստած են այն կանոնագիրը զոր քիչ մը ատեն պիտի կրնան կարդալ ընթերցողները :

Խնծի կը մնայ իրը վերջաբան, անզամ մըն ալ պանծացնել սկառութեան անգնահատելի արժէքը Հայ անհատին կեանքին և Հայ ազգին վերածնութեան համար : Եթէ բարի կամեցողաւթիւնները միանան, եթէ մարդ ուզէ հաս-

կնալ այս պատուական ձեռնարկին բովանդակ տարողութիւնը, ամէնէն մեծ և ամէնէն էական ազգասիրական գործն է որ պիտի կատարուի այս ձեռնարկով. «Les éclaireurs (այսինքն՝ սկառատները) seront chez nous ce qu' étaient les éphèbes dans la Cité antique» կ'ըսէ Gaston Deschamps. Ի՞նչ սրտապնդիչ հեռապատկեր : Հայ մայրեր, որ ձեր ձեռքին մէջ ունիք ազգին ապագան, անկեղծօրէն և լրջօրէն, համոզումով աշխատակցեցէք ձեռնարկին յաջողութեան, արդիւնաւորման և յարատեւման համար : Զեղմէ կախում ունի այս յաջողութիւնը : Հայրենիքը երախտապարտ պիտի ըլլայ ձեզի :

Սկիւտար

Յ. Թ. ՀԻՆԴԱՆԱՆ

## ՍԿՈՒԻՏԻՉԾ ԵՒ ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

Սուրով եւ արօրով :

Այս էր նշանաբանը հին Հռոմին, որ աշխարհակալ եղաւ հետեւելով սկզբութին :

Որքան սուրը, նոյնքան և ալ աւելի արօրը գուրգուրանքի առարկայ էր հին Հռոմի մէջ : Մերակուտականներ իրենց արձակուրդի օրերը կ'անցնէին ագարակներու մէջ և անձամբ կը պարապէին ագարակային աշխատութիւններով : Վերգիլիսու՝ իր «Մշկականք»ովը՝ ներքողը կը հիւսէր երկրագործութեան և կը հրահրէր դաշտային կեանքի սէրը իր հայրենակիցներուն քով : Մեծն Աղեքսանդր «Բաղամակրուրիւնը արօրով կ'ական եւ արօրով կը վերցանայ»իր նշանաւոր խօսքովը գերազոյն սկզբունք մը կը ջատագովէր :

Հռոմի հին Կայսրութիւնը եղաւ աշխարհակալ, որովհետեւ իր զինորները, իոր շինականներ և երկրագործներ էին, էն տոկուն և էն քաջ զինուորները եղան . որովհետեւ իր հողագործ դասակարգին մէջէն յառաջ եկան քաջամարտիկ զօրավարներ ու խլեցին քաջութեան և յաղթանակի մրցանիշը :

Քերազոյն յաղթանակը անոնց կ'ըլլայ, որ յաղրած են բնուրեան:

Հռոմ այն ատեն քայքայեցաւ, երբ մոռնալով արօրին արժէքը, կոթնեցաւ միմիայն սուրին :

Բայքայուեցաւ նաև թուրքիա, որ ինքն ալ կոթնած էր միմիայն սուրին վրայ և մին-

չե այսօր ալ, իր այս անկումի օրերուն մէջ անգամ, սուսերամերկ և սպառազէն՝ ասպարէզ կը կարդայ տիեզերքին :

Իրաւունք ունէր Տըմոլէն, երբ իր Ֆրանսացի հայրենակիցներուն կ'ազդարարէր չի վախնալ Գերմանացիէն, որ կոթնած էր իր զէնքին և սուրին վրայ և վախնալ միմիայն Անգլիացիէն — նոր դարու այս նորագոյն Հռոմէացիէն —, որ կոթնած էր իր արօրին վրայ :

Ներկայ համաշխարհային պատերազմի մէջ, զէնքը չ'է որ յաղթեց, ալ արօրն է որ շահցաւ յաղթանակը, Լոյտ Շործի բառերով :

Եւ սկառատիզմը, որ մեծ ծաւալ գտած է Անգլօ-Մաքսոն երկիրներու մէջ, մեծապէս արծարծած է երկրագործութեան սէրը նորահաս սերունդներու մէջ :

Երկրագործութիւն և սկառատիզմ՝ մէկը միւսին լրացուցիչն է : Երկուքին ալ ժամադրավայրը՝ թնութեան գիրկն է . Երկուքին ալ սկզբունքը՝ պայքարն է : Երկուքն ալ անսպառ աղբիւրներ են պիրկ ջիղերու, ուժեղ դնդերներու, կենսունակ արիւնի, առողջ միտքի, առողջ հոգիի, բիւրեղ զգացումներու, անհուն կորովի իտէալ առաքինութեան, մաքուր բարոյականի և զօրաւոր նկարագրի :

Ուրախութեամբ կը տեսնեմ որ հայ սկառատիզմ մէջ ալ մասնաւոր սէր մը կայ երկրագործութեան հանդէպ : Ասիկա մեր աւերակ վարանին վերաշխնութեան տեսակէտով քաջաւերիչ կը դժնամ :

Եւ երբ հայ սկառատը՝ խրոխտաբար կանգնած՝ կ'ողջունէ ալեւոր Մասիսը, իր ոտքի դոփիններէն կը սարսան երկրի եօթը խորութիւնները, կը քայքային Արամազդին դարաւոր շղթաները և հօղը՝ մեր հայրենի սրբազն հողը՝ հայկական քրտինքովը բեղմնաւորած՝ ալիք ու լիք կ'ուսի, կը փրփրի՝ ցորենի հասկերը բարձրացնելով մինչև Արարատի ամպածրար բարձունքները :

Արօր տուէք հայ քաջարազուկ սկառատին և դրախտավայր Հայաստանը շուտով պիտի ըլլայ տիեզերքի երջանկագոյն երկիրը և Աստուածներու Աստուածին յաւ իտենական բնակավայրը :

Առաջական Առաջական

Առաջական Դիւդի

(Հողագէտ)



## ՍԿՈՌԻՑԻ ԴԱՒԱՆԱՆԳԲ

Ով հայ արի , նախ բարձրացի՞ր .  
Մարմնով , մոքով , հսկայ դարձի՞ր ,  
Զանք , ճիգ թափէ դուն ամէն օր ,  
Գործադրելու բարիք մը նոր :

Հաւատարիմ նախ Աստուծոյդ  
Թշուառութեան դէմ ոչ անփոյթ  
Ազգիդ համար միշտ աշխատէ  
Եղիք բարի՛ , ոչ ոք ատէ՛ :

Յարգ ունեցիր մեծերուդ միշտ ,  
Մի պատճառեր ոչ ոքի վիշտ ,  
Ամուր պահէ՛ երդումդ սուրբ ,  
Քաղաքավար եղիք ու նուրբ :

Ով հայ արի , նախ բարձրացի՞ր ,  
Մարմնով մոքով հսկայ դարձի՞ր ,  
Զանք ճիգ թափէ դուն ամէն օր ,  
Բարձրացնելու սերունդը նոր :

Ք. ՃՊՑՈՒՆԻ

## ՍԿՈՌԻՑՈՎՈՆ ԼՈՒՐԵՐ

Մեր նախորդ թիւի խմբագրականով , Հայաստանի Հանրապետական կառավարութեան ուչաղրութեան յանձնած էինք սկառտական կազմակերպութեան կարեւորութիւնը : Անկեղծ հրձուանքով կը տեղեկանանք որ մեր սոյն բաղձանքը կը զուգագիպի այն լուրին թէ արդէն իսկ երեւանի մէջ կազմուած է Հայ Արքներու (սկառտ) առաջին խումբը և վարչապետ Պ. Խատիսեանի առաջարկուած է գլուխ կանգնիլ անոր : Նոյնպէս , սկառտաներու պետ Պ. Հ. Նազարեան կոչ կ'ու զզէ ամբողջ Հայաստանի պատանեկութեան գալ հաւաքուիլ գրօշին տակ , կազմելու համար Հայաստանի սկառտական խումբերը : Այս առթիւ գաղափար կը յայտնուի Հ. Մ. Է. Մ. ի հետ յարաբերութեան մտնել :

Մեր լաւագոյն բաղձանքները Հայաստանի սկառտական ղեկավարներուն :

«ՀԱՅ ՍԿԱՌՈՒՏ»

## ՄԱՐՄՆԱԿՐԹՈՒԹԵԱՆ ԲԱԺԻՆ

### ՃՇՄԱՐԻՏ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹԻՒՆԸ

«Այն արգերը որոնք ֆիզիքական կրթութեան պէտք եղած կարեւորաթիւնը կուտան , յաւետ կապթին» :

### ՃՈՒԷՏԻ ԳԱՀԱԺԱՌԱՆԳԲ

(Միջազգ. Ե. Ողիմսիականի բացման նաոին մէջ):

Ազգի յը յառաջդիմութեան դօրացման ու բարձրացման մէջ , ֆիզիքական կրթութեան խաղացած հսկայ դերը հոս չեմ ուզեր մանրամասնօրէն պատմել . միայն կը բաւ ականանամ մատնանշել այն ազգերը , որոնք իրենց այսօրուան յառաջդիմութիւնը մեծապէս ֆիզիքական կրթութեան իրենց տուած կարեւորութեանը կը պարտին : Բաւական է միայն աչքի առջև ունենալ Մեծն Բրիտանիան ու Միացեալ Նահանգները , որոնց կրթական դրութեան մէջ մեծ տեղ մը տրուած է ֆիզիքական կը շատ մեծ տեղ մը տրուած է ֆիզիքական կը շատ

բայց պէտք չկայ շատ հեռուները երթալու . ակնարկ մը նետենք մեզի դրացի պետութեան մը՝ Յունաստանի վրայ : Այս երկիրը բարերախտ է այսօր և հպարտ , Վէնիզիլոսի նման քաղաքագէտ մը հասցուցած ըլլալուն համար , որուն կը պարտի ներկայ յաջողութիւնները : Բայց անկէ առաջ , Յունաստան ինքզինքն ունեքան հպարտ զգաց , ունենալով այնպիսի մեծ հայրենասէր մը , որ երկրին նուիրելով պողպատէ հսկայ բերդը — Ալիքրօֆը — հիմնեց նաև հսկայ մարզարան մը , պատրաստելու համար տոկուն կազմուածքով սերունդ մը :

Ավէրօվ հպարտութեամբ կը վերյիշէր հին Յունաստանի անցեալ փառքը , անոր ֆիզիքական ու մտարական հսկայ յառաջդիմութիւնը , և կ'ուղէր այդ պատմական երկրին մէջ մնացած այս ափ մը ժողովուրդը բարձրացնել և հասցնել , այն Մեծ Խոչալին , որ ամէն Յոյնի ամենամեծ բաղձանքն էր :

Ան զրահաւորի մը զնման համար հսկայ գումար մը նուիրելով հանդերձ , մեծ գումար մըն ալ տրամադրեց Աթենքի մօտ մեծ մարզարանի մը շնութեանը համար : Բոլոր քաղաքա-

կերթ երկիրներու մէջ ալ սկսած էր մարմնակրթական շարժումը և մեծ կազմակերպութիւններ յառաջ եկած էին այդ շարժումը սատարողու քաջալերող։ 1896 ին արդէն կազմուած էր միջազգային ողիմափիական խաղերու մասնախումբ մը, որ որոշեց իր առաջին ողիմափիական խաղերը սարքել Աթենքի մարզարանին մէջ։ Ամէն երկրի լաւագոյն մարմնամարզիկները հոն կը դիմէին, իրենց մկաններուն ու կամքին ուժն ու կորովը ցոյց տալու, այս միջազգային մրցահանդէսին մէջ։

Մինչ Յոյն ու օտարազգի մրցորդներ բուռն ծափեր կը խլէին ու դափնեալ պատկներու կ'արժանանային, անդին, մարզարանին մէջաեղը՝ Ավէրօֆի կիսանդրին կարծես կը կենդանանար, ու բախութենէն կը փղձկէր ու կը շարժէր. չէ մի որ իր Մեծ իտէալը կ'իրականանար։

Երջանիկ էր Յունաստան որ կրցաւ Ավէրօֆ մը ունենալ. որուն բարի օրինակը շարունակողները չպակսեցան, Պոլոյ մէջ ալ, յոյն բարերար մը, բռնապետութեան շրջանին իսկ կիմնած էր տիպար մարզարան մը։

Իսկ ի՞նչ ըրբն հայ հարուստները հայ երիտասարդներուն մէջ մարմնակրթական շարժումը քաջալերելու համար. ի՞նչ նուէր կ'ընեն մարմնակրթական որ և է միութեան կամ ձեռնարկի մը համար։

Արդեօք չկա՞ր հայրենասէր հայ մը, որ յոյն բարերարին նման, տիպար մարզարան մը նուիրէր իր ազգին, և կամ գոնէ մարմնակրթական միութեան մը կամ դպրոցի մը մարմնամարզին ու սրուներուն անհրաժեշտ գոյքերը հայթայթէր։

Հիմա որ գոյութիւն ունի մարմնակրթական լուրջ կազմակերպութիւն մը (Հ. Մ. Է. Մ. ը), ինչո՞ւ կը զացուի տակաւին մէկ քանի ոսկիով օժանդակելու այս միութեան. որուն նպատակն է պատրաստել առողջ ու տոկուն երիտասարդութիւն մը, պատրաստ՝ նուիրուելու հայրենիքի վերաշինութեան մեծ գործին, պատրաստ՝ հայրենիքի պաշտպանութեան, նախանձախնդիր՝ անոր բարձրացման ու զօրացման։ Այս միութիւնը արդէն ցոյց տուաւ իր գործունէութիւնը, Պոլոյ զանազան թաղերու և մէկ քանի գաւառներու մէջ իր մասնաճիւղերու և հայ-սկառւտներու կազմակերպութեամբը։ Հ. Մ. Է. Մ. ը շատ մը նպատակներ ունի իրագործելք, որոնք, առանց դրամի գրեթէ ամուլ կը մնան։ Օրինակի համար, գաւառներու մէջ մասնաճիւղերու եւ հայ սկառւտներու կազմակեր-

պութիւն, մարմնակրթական թերթի մը և գրքոյներու հրատարակութիւն, մարմնակրթական գրադարաններու և մարզարաններու հաստատում, մարմնակրթական միջազգային մըրցումներու և համագումարներու մասնակցութիւն, եւն։

Վաղուան յոյսը մեր այսօրու ան երիտասարդութեան վրայ է. ջանանք առողջ ու զուարթ, ձեռներեց ու կորովի երիտասարդութիւն մը պատրաստել։ Աւերուած հայրենիքի վերաշինութեան համար հուժկու բազուկներու, հզօր կամքի ու անխոնջ աշխատանքի պէտք ունինք, մարմնակրթանքն ու սրօրներն են որ պիտի կարենան այս բարեմասնութիւններով օժտուած անհատներ պատրաստել։

Ուրեմն ամէն Հայու համար հայրենասիրական պարտք մըն է քաջալերել մարմնակրթական շարժումը, որովնետև այն ազգերը որոնք Փիզիքական կրթութեան պէտք եղած կարեւորութիւնը կու տան, յաւէտ կ'ապրին։

#### ՅԱԿՈՒՅ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹԻՒՆ

### ՄԱՐՄՆԱԿՐԹՈՒԹԵԱՆ ԲՆԱԽՈՍՈՒԹԻՒՆՆԸ

(Ա. մաս նախորդ թիւին մէջ)

Զղային դրութեան յոգնութեան մէջ կեղրոնը շատ աւելի շուտ տեղի կուտայ քան ջղային լարերը. ջիղերը, և այն պարագային երը կեղրոնը գործնականութենէ դադրած է ու այլ ևս չի գործեր, ջիղերը դեռ որոշ ժամանակի մը համար կը պահեն իրենց գրգռականութիւնը։ Կալվանիի փորձը (մարմնէն անջատուած գորտի սրունքի մը մէջ ելեքտրական հոսանքով շարժում առաջ բերել) ատոր ամէնէն ցայտուն ապացոյցն է։

Մկանային աշխատանքի պարագային ուրեմն, մկաններու և ջղային դրութեան (կեղրոնի և ջիղերու) անթերի գործունէութիւնն անհրաժեշտ է։ Այն պարագային, երբ անոնցմէ մէկ կամ միւսը վնասուած է կամ չի գործեր, շարժումը կ'ըլլայ թերի կամ բոլորովին կը դադրի։

Բ. ՄԿԱՆԱՑԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴԻՒՆՔԸ

1. Մկանային կծկումին մենական երեւոյրներ. — Կծկումի միջոցին մկանին մէջ ձեւի փոփոխութիւն յառաջ կուգայ, երկայնութեան

նուազում և լայնութեան կամ հաստութեան յաւելում, որով չափերը կը փոխաւին առանց մկանին ծաւալը փոփոխութեան ենթարկելու:

Մկանին կարճնալու չափը կատարուած աշխատութեան հետ չէ որ կը համեմատի: Ընդհանուր օրէնքով կարելի է ըսել որ մկանը այնչափ շատ կը կարճնայ որքան երկար է ինք և այնչափ քիչ, որքան կարճ է:

Մկանին կարճնալու չափին մէջ կարեւորագոյն դերը կը կատարէ այն դիմաղրութիւնը որուն կը հանդիպի կծկուող մկանը:

Ենթադրենք թէ ծանրութիւն մ'ունինք վերցն ելու: Այդ ծանրութիւնը կը կազմէ դիմաղրութիւնը: Երեք պարագայ կրնայ հանդիպիլ:

Դիմադրութիւնը հաւասար է մկանային ոյժին. — կծկուող մկանը չի կարճնար, մկանային աշխատութիւնը կուտայ իրը մեքենական արդիւնք ոչինչ:

Դիմադրութիւնը պակաս է մկանային ոյժէն. — կծկուող մկանը կը կարճնայ, տեղի կ'ունենայ տեղափոխութիւն, շարժում: Մկանային աշխատանքը կուտայ դրական արդիւնք:

Դիմադրութիւնը աւելի է մկանային ոյժէն. — կծկուող մկանը չի կարճնար, ընդհակառակը կծկուած ըլլալով հանդերձ կը ձգտի երկարի և ի վերջոյ կծկումը տեղի կուտայ թուլութեան: Մկանային աշխատանքը կուտայ բացասական արդիւնք:

Հետեւաբար մկանային աշխատանքը իր տըւած արդիւնքէն պէտք չէ դատել: կծկում կը պատահի, որուն մեքենական արդիւնքը կրնայ ոչինչ ըլլալ կամ բացասական, բակայն մկանը, դրական արդիւնք մը տուած պարագայէն աւելի շատ կ'աշխատի: Այս աշխատութիւնը ներքին աշխատութիւն մ'է, զոր կարելի է գընահատել միայն դիմադրութիւնն ի նկատի առնելով:

2. Աշխատանի արդիւնաւորութեան ազդակներ. — Մկաններն իրենց ձգաններով (tendons) փակած են ոսկորներու վրայ, զորս կը տեղափոխեն կծկումի պահուն: Այսպէսով ոսկորները կը կազմեն լծակներ, մկանային աշխատութիւններն արդիւնաւորելու համար: Անոնք կուտան մեզ լծակի երեք տեսակներն ալ, նայելով դիմադրութեան չորս ձգաններու յինակէտներու դիրքին: Այս լծակները մկանային աշխատութեան մէջ բաժին չունին, անոնց դերը կրաւորական է, իսկ արդիւնքին տեսակէտով անոնց ները շատ կարեւոր է:

Ոսկորները կամ լծակներն իրար միացնող յօդուածներն ալ ունին միեւնոյն տեսակէտով կարեւոր դեր մը: Անոնք կը սահմանեն շարժումը և անոր կուտան որոշ ուղղութիւն:

Մկանները, լծակներուն ու յօդուածներուն հետ կը կազմեն ճկուն ամրողութիւն մը:

Մկանները, նայելով լծակներուն ու յօդուածներուն հետ իրենց ունեցած դիրքին և անոնց շարժումի մը տուած ուղղութեան, կը բաժնուին շատ մը խումբերու: Առնենք օրինակ արմուկի յօդուածը. մկաններ կան որ նախարազուկը բազուկին վրայ կը ծալին, ուրիշներ զանոնք կը բանան, կը հեռացնեն, ուրիշներ նախարազուկը աջ կամ ձախ կ'որորեն, և այսպէս կ'ունենանք ծալող, բացող-հեռացնող, ուրող և այլ մկաններու խումբեր:

Թէ հանգիստի և թէ շալ ժումի մէջ մկանային զանազան խումբեր կը կծկուին, ծանրութեան օրէնքին հակազդելու և պահելու համար հաւասարակշռութիւնը:

Սկիւտար

80-րդ Ս. ՈՒԶՅՈՒՆՆԱՆ

## ՄԱՐԶԱԿԱՆ ԿԵԱՆՔԸ

Ա.

Ամէն ոք իր որոշ եղանակն ունի իրերն ու գաղափարները ըմբռնելու: Մարզական կեանք ասութիւնն ալ այլազան զուգորդութիւններու տեղի կուտայ տարրեր մարդոց մտքին մէջ: Նոյն իսկ միեւնոյն շարժման զեկավարներուն մտքին մէջ յաճախ տարրեր պատկերներ ունի իրենց վարած գործը. այսպէս կ'ըլլայ յաճախ. քաղաքական, ընկերական և կրօնական կազմակերպութիւններու մէջ: Եւ վաղ կամ անագան սկզբնական այս տարտամ տարբերութիւնները կը ձեւաւորին, կը խոշորնան, նման երկու գիծերու, որոնք գրեթէ զուգահեռական են, բայց չեն, և սկիզբէն կարծես իրարու փակած են, բայց քանի՛ կ'երկարին, իրենց միջեւ կը լայնայ անկիւնը ու տակաւ կը բաժնուին իրարմէ, անդարձ, անջատ մինչեւ վերջը:

Սոյն երկրաչափական պատկերը՝ մէկ կէտէն բղիսած գիծերու՝ կ'արժէ միշտ ի մտի ունենալ որ և է շարժման սկիզբէն, վասնզի յոյժ հրահանգիչ ու պատկերալից օրինակ մ'է, սկիզբէն

ոչ միասեռ, տարանպատակ շարժումներու ապագայ ձախողանքին:

Հ. Մ. Բ. Մ. ի հիմնադիր ուժերը գիտենք թէ տոգորուած են նոյնասեռ ոգիով ու կը դիմեն Միակ իտէալին, աննկուն ու խանդավառ: Բայց նոյն այդ իտէալին ու ընդգրկուած շաւղին մասին խորհրդածութիւններ ևս աւելի կը շեշտեն իտէալն ու կը խանդավառեն գործին փարումը: Ուստի կ'արժէ անգամ մը եւս վերլուծել իտէալն ու Անոր Շաւիղը:

Մարզական կեանք — բան մը որ երեւութապէս կը կարծենք թէ մի քանի բանի կրնայ ծառայել: այսինքն, առ առաւելին մարմինը զարդացնելու, կոմ հաճելի ժամանց մը հայթայթելու: Ուրիշ ինչ բանի կրնայ ծառայել, դիւրին չէ մէկ նայուածքով գուշակել:

Բայց պէտք է ընդունիլ որ իբր լոկ այս երկու նպատակներուն ծառայող, քննադատելի կը մնայ «Մարզական կեանք ըսուածը», և բոլորովին անարժան այն կարեւորութեան, զոր կ'ընծայենք անոր: Արդարեւ շատ խանդավառող իրականութիւն մը չէ առողջութիւնը իր պարզ ձեւին մէջ, թէեւ խիստ պիտանի: Ուրիշ մը իրաւունք պիտի ունենար Sulfate de Quinidine և կամ որ և է բարգալիքի մը գործածութեան համար ընկերակցութիւն մը հիմնել, քաջալերելով անոր գործածութիւնը իբր օգտակար մարդկային ընկերութեան: Եթէ սոսկ մարմնական առաւելութիւն մը պարգեւէր «Մարզական կեանքը», արդարեւ նորէն օգտակար պիտի սեպէինք, բայց ոչ արժանի այն յարգանքին, որով այժմ կը վերաբերինք անոր հանդէպ: Մանաւանդ որ յաճախ, surmenage ի ևայլի հետեւանքով ուղղակի վեասակար կ'ըլլայ մարզանքը: Թէեւ շարժումի մը սիսալ կիրառումը իր ճշմարիտ ձեւին դէմ իբր փաստ գործածել արդար չէ. բայց բաւական յաճախադէպ բան մը ըլլալուն ստիպուած ենք լիշել:

Դալով երկրորդ կէտին, այն է ժամանցին, այս ալ բաւարար փաստ մը չէ ի նպաստ Մարմնակրթական կեանքին: Վասնզի շատեր իբր ժամանց ուրիշ նախասիրութիւններ ունին, և ոչ ոք կրնայ արգելք ըլլալ իբրենց ճաշակին: Մին թղթախաղը, ուրիշ մը նարտը կամ ճատրակը ևայլն իբրենց մտերիմ զրօսանք ընտրած են և անկարելի է Foot-ball ով և այլ մարզական խաղերով հետոքրքրել զանոնք: Բայց պիտի առարկուի թէ առաջինները կը կատարուին յաճախ հեղգ ու մոլի միջավայրերու մէջ, յաճախ ողիին մօտիկ և ցած բարոյականի տէր մարդոց

ընկերութեան մէջ, մինչ մարզական կեանքը իրեն շրջափակ ունի յաճախ երկինքն ու բնութիւնը: Ասիկա անտարակոյս զօրաւոր փաստ մ'է ի նպաստ Մարզական կեանքին իբր պիտանի ժամանց:

Բայց մենք զայն չենք դաւանիր իբր լոկ ժամանցի յարմարագոյն միջոց — մենք զայն կը դաւանինք դրական շաւիդ պատանիներու համար դէպի բարոյական կատարելութիւն, և ասոր համար է որ զայն կ'ընենք մեր գուրզուրանքին առարկան:

Ապացուցանելու համար թէ մարզական կեանքը պատանի սերունդին համար անհրաժեշտ ու սքանչելի բովք մըն է դաստիարակութեան, պարտինք խոր վերլուծման ենթարկել պատանին ու իր հոգեբանութիւնը:

Պատանութիւնը կեանքի ամէնէն փափուկ ու վճռական շրջանն է, սա աւագ նկատողութեամբ որ էակին կեանքի տեսլականները կը դարբնուին այդ շրջանին: Կարելի չէ անտեսել այս մեծ պարագան, ուրեմն իսկապէս կ'արժէ զբաղիլ պատանիով, և ով որ չզբաղիր բաժին մը անով, իր պղտիկ եղբօրմով, երբ ան իր նկարագիրը կերտելու վրայ է, այդ անձը անտարակոյս թերացող մըն է իր մարդկային պարտաւորութեանց մէջ: Արդ, քանի որ այնքան վճռական շրջան մ'է պատանութիւնը, պարտինք սերտել զայն:

Պատանին տոգորուած է նախամարդուն բնագդներովն ու շունջովը: Պատանին լման մարդ չէ, ան տհաս է, ուստի որոշ եղանակ մը կայ անոր հետ վարուելու: Անհատին ու մարդկութեան կեանքերն իրաւամբ նմանցուցած են իրարու: Մարդկութեան կանխագոյն շրջաններու հոգեբանութիւնը կը ցոլանայ հնագոյն զբականութեան մէջ, որ է գերազանձապէս դիւցազիներգակ: Պարզուկ ու նախնական մարդուն երգի առարկաներ էին քաջութեան, ոյժի, խիզախութեան, հնարագիտութեան առասպեկներ — իլիականն ու Ողինականը, Վահագն ու Տորք, ասոնց դասական օրինակներն են: Մարդկութիւնն իր աեսլականներն կը գըտնէր այս օրինակ առաքինութեանց մէջ: Հին մարդուն հոգին կը պոռթկար դէպի քաջին իւտէալը, Հսկային, Ամեհիին ու Հզօրին ընդմէջէն: Դեռ հեռի էր հոգւոյ քնքոյշ վսեմութիւններէն, հեռի ներք: ահայեաց կեանքի շաւիդներէն: Անժամանակ պիտի ըլլար նոյն հին դարերուն անպատաստ մարդկային հոգիին մատակարարել քնարերգակ բանաստեղծութիւն:

Ճիշդ այսպէս, պատանին, իր մանկական գիտակցութեան վաղորդայնէն առաջ. կը ձգտի դէպի իտէալը, նոյն օրինակ շաւիզներով: Իրեն համար պաշտամունքի առարկաներն են ոյժի, քաջութեան պատկերներու անձնաւորումներ: Կը յիշեմ թէ սրբակրօն երկիւղիւ կը մօտենայի Քոլէնի Dorizas յոյն մարզիկ-ըմբիչին թեւը բռնելու — կարծես հոն կ'աւարտէր հոգիս — անոր հզօրութեան անսահման թովչութեան մէջ: Մարզիկներու պատկերներն ու անձերն տարբեր դիւթութիւն մ'ունէին մեզ համար: Սաշափ ոտք discus նետող մը, կամ հինգ ոտքէն աւելի High յոյր ցատկող մը մեր աչքերուն պարուրուած կը թուէին բոլորովին ինքնուրոյն հմայքով մը, անոնց անձերը բառին բռն առումովը տարբեր էին պարզ մահկանացուներէ, անոնք մեր սուրբերն էին արդարեւ:

Արդ. պատանութեան տարիները հիմայ աւ նոյնն են: Մեր պատանեակները հիմայ ալ կը պաշտեն ոյժի, քաջութեան ճապկութեան անձնաւորումները: Քանի որ կեանքի այս շրջանին նախախնամութիւնը այս չաւ իդները կը ներկայացնէ հոգւոյն դէպ յառաջ, անրնական պիտի ըլլար անժամանակ իտէալներ մատակարարել անոնց: Հարկ է որ, մենք, այդ շրջանէն ելողներս, ուսուցիչներ կամ մարզիչներ, երէց եղբայրներ կամ հայրեր, վերստին ի սէր անոնց իջնենք նոյն շրջանը, ու անոնց համար կենդանի իրականութիւն եղող կեանքին մէջ, որ է առաւելապէս, ինչպէս ցուցուցինք, դիւցազներգակ տեսակէն:

Նար.

ԲԻՒԶԱՆԳ ԿԷՇՅԻԿՊԵՑԻՑԵԱՆ

## ՖՈՒԹՊՈԼԻ ԴԱՇՏԸ

Ա.

Այս թիւով պիտի տանք թութագոլի դաշտին յատակագիծը և կօլերու չափերը:

Թէեւ շատ մը չափեր կան, սակայն անոնցմէ նախընտրելին միջազգային մրցումներու ատեն գործածուածներն են: Անշուշտ պարզ փորձերու համար կարելի է պղտիկ դաշտ մըն ալ գործածել, որ պէտք է բաւական տափարակ ըլլայ ան, քարոտ չըլլայ և փոսեր չգտնուին հոն, որ կրնայ վտանգաւոր դառնալ:

Հիմայ գանք դաշտը չափելու, պատրաս-


տելու բացատրութեան: Անշուշտ կարեւոր է դաշտ մը գանել որ կարենայ պահանջուած չափերը տալ:

Նախ չափեցէք դաշտին աջևն երկայնքը որ է գիծ «Ա» 115 եարտա և վերջին կէտէն չափեցէք լոյնքը 70 եարտա որ է գիծ «Ա»ը. նոյնը ըրէք դաշտին ձախ կողմը, և պիտի ունենաք պահանջուած ուղղանկիւն կանոնաւոր դաշտը. կարեւոր է նաեւ մէջի քարերը մաքրել և պղտիկ փոսերը լեցունել:

Թէ ո՞ւր պիտի հստատուի կօլին ձողերը: Նախ գտէք «Ա» գծին կեդրոնը. այդ կէտէն չափեցէք դէպի աջ և ձախ 4ական եարտա, և հաստատեցէք կօլին ձողերը այդ երկու կէտերուն վրայ: Աւելորդ է ըսել թէ միեւնոյնը պիտի ընէք դաշտին միւս կողմը, և այսպէսով կ'ունենաք երկու կօլեր 8 եարտա մեծութեամբ, որոնց բարձրութիւնները պէտք է ըլլան 8 ոտք: Պղտիկ տեղեկութիւն մըն ալ ձողերուն հաստատեանը մասին: Ձողերը լաւ է որ ըլլան 4''×3'' եարտա և երկու ձողերը վերէն իրարու միացընող հորիզոնական ձողը 4''×2'' եարտա. անշուշտ շատ լաւ կ'ըլլայ որ այս ձողերը ձերժակ իւղաներկով ներկուին, որով թէ անձրիւէն շուտ չին փափր և թէ խաղացողները շատ լաւ կրնան տեսնել: Շատ կարեւոր է նաեւ կօլին ետեւը գագաթէն մինչեւ գետին ցանցով մը ծածկել, որպէս զի երբ գնդակը կողին մէջ մանէ հոնէ գուրս չը կարենայ ելլել և որոշ կերպով կարելի ըլլայ հասկնալ թէ ուղղակի ձողերուն տակէն մտած է կօլին մէջ, որովհետեւ շատ անգամ կը պատահի որ գնդակը սաստիկ արագութեամբ կօլին մէջէն կ'անցնի և Ռէփրին հեռու կցած ըլլալուն չի իրնար որոշել թէ զընդակը մէջէն, քովէն թէ վրայէն անցաւ. որպէսզի անտեղի վէճներու տեղի չտրուի, լաւ է որ ցանց գործածուի:

Կօլերը շինուելէ վերջ կուգայ կօլին ո կօլիքրին գիծը որ է գիծ «Դ»: Կօլին ձողերուն ամէն մէկ կողմը «Ա» գիծին վրայէն չափէ նական եարտա, և այդ կէտէն դէպի ձողը երկարէ նական եարտա ու այդ կէտերը միացուր իրարու հորիզոնական գծով որ 20 եարտա պէտք է ըլլայ: Հիմայ կօլերուն երկու կողմը 6ական եարտա ըսինք, այսինքն գիծ «Գ»ը, և ութը եարտա ալ կօլին մեծութիւնը. ուրեմն 2×6+8 =20 եարտա, որ կը համապատասխանէ հորիզոնական գծին:

Կօլիքրը այս «Դ» գիծին մէջ կրնայ իր ուղածին պէս շարժիլ, բայց կը գնդակը իր



Ֆուրացողի դաշտին ընդհանուր չատակագիծը

ձեռքը բռնած այս գծին դուրս երեք քայլէ աւելի առնէ ֆառուշէ և փենջի կը զարնեն իրեն դէմ։ Հենակը և ֆառուներու զիծը զիծ «Զ» պէտք է հետեւեալ մեծութեամբ ըլլայ։ Այս զիծերն ալ միւսին պէս չափէ կօյի ձողերէն «Ա» գծին վրայ 18 եարտա և այդ կէտէն երկարէ գէպի գաշտ 18 եարտա և այս գիծերուն ծայրերը միացուր հորիզոնական գծով մը որուն երկայնքը 44 եարտա է։ Ուրեմն  $2 \times 18 + 8 = 44$  եարտա։

Եւ երբ այս շինուած գծին մէջ հինակը և ֆառուներ տեղի ունենան փենջի է։ Փենջիին կը զարնուի կէտ ռեսէն և ոչ ուրիշ տեղէ, այս կէտին հեռաւորութիւնն է 12 եարտա որ կը կախուի ճիշտ զիծ «Գ»ին կեղրոնէն գէպի կէտ «Ե» ը։

Հիմայ չափելու և գտնելու է դաշտին մէջանելը և շինելու է զիծ «Է»ն։ Այս գծին կեղրոնը գտնել և գնդակի մեծութեամբ կէտ մը շինել որ է կէտ «Ը»։ Այդ կէտէն շրջանակ մը շինել «Թ» որ ունենայ 10 եարտա շառաւիղ մը «Ծ»։

Այս ամէնը ընելէ վերջ կը մնայ յուրաքանչիւն գիծերը շինել։

Կէտ «Ժ»էն մէկ եարտա շառաւիղով մը միացնելու է զիծ «Ա»ը զիծ «Բ»ին և կ'ունենանք ռեն կոր զիծը, որ յուրաքանչիւն գարնուին այդ կոր զիծին մէջէն, և պարտաւորիչ է որ գնդակը զիծէն դուրս չի դրուի զարնելու պարագային։

Կէտ «Ժ»ին ճիշտ վրան գաւազան մը պէտք է անկել ծայրը պղտի դրոշակ մը, որուն բարձ-



Հ. Մ. Ը. Մ. Ակիւտարի Մասնանիւդի Ֆութպոլի խումբը

(Մեր նախորդ՝ Թիւռվ՝ յիշած)

բութիւնը 5 ոտք, և գլուխը կոր ըլլալու է։  
Ամրող գիծերը, որ կ'երեւ ան նկարին  
վրայ, ընդհանրապէս կրաջուրով (ինրէն սույզու)  
կը գծեն դաշտին երեսը։

Մի քանի խօսք ալ խաղի մէջ գործածուած  
անգղիերէն բառերու մասին ըսննք, Մենք կողմ-  
նակից չ'ենք այդ բառերը առ այժմ հայացնելու,  
պարզ այն պատճառով որ ամրող աշխարհ  
նոյնութեամբ ընդունած է այդ բառերը և ա-  
նոնք միջազգային դարձած են, և մանաւանդ  
յանախ կը պատահի. որ երկու օտար խումբեր,  
իրարու հետ կը խաղան, որով կարելի չ'է հայե-  
րէնով արտայայտուիլ. արդէն ամէն ֆութպոլ  
խաղացող շատ լաւ կը հասկնայ այդ օտար բա-  
ռերուն իմաստը։

### Վ. Ա. Ր.

Ե. Խ. Իզմիրէն մեր լաւագոյն բարեկամներէն Պ.  
Մկրտիչ Եանըգեան մեզ զրկած է ֆութպոլի վրայ ընդար-  
ձակ գրութիւն մը, մեր աշխատակից Պ. Վարագն ալ  
պատրաստած է նոյն ճիւղի վրայ ուսումնասիրութիւն մը,  
ուստի եթէ երկու մասնագէտները թոյլատու ըլլան,  
մենք կ'ուզենք օդուել այս երկու աշխատութիւնները  
միացնելով ֆութպոլի վրայ ընդարձակ երկ մը հրատարա-  
կել յարմար առեն մը։

### ՖՈՒԹՊՈԼԸ ՊՈԼՍՈՅ ՄԵԶ

«Իւնիօն-Քլիւպնի» (Գատը-գիւղ) կիրակնօրեայ լիկը  
կազմուեցաւ այս տարի մասնակցութեամբ Հ. Մ. Ը. Մ.  
Մ. ի տեղայն մասնաճիւդին (որ իր հետ ունի «Բրոթիւտ»  
և ութիւ մասնաճիւդերէ մէկ քանի անձեր)։

Լիկի խաղացանկին համաձայն, Հ. Մ. Ը. Մ. Նո-  
յեմբ. Զի կիրակի օր առիթը կ'ունենար իր եղանակին  
բացուը կատարելու առաջին անգամ իր դէմ ունենա-  
լով հրեական «Մագապի» խումբը։

Ֆութ-պօլի հանդէպ զգացած մասնաւոր սէրս,  
բնազդօրէն քայլերս առաջնորդեցին մարզավայրէն  
ներս։

Կեանքի արտայայտութեամբ լեցուն հայ պատանե-  
կութիւնը, որոնց մէջ կը կարծեմ գտնել հինէն ծանօթ  
մէկ քանի դէմքեր, արդէն իսկ տարազներով պատրաստ  
են դաշտին վրայ ճիշդ ժամը մէկին, ծաւալի է որ  
«Մագապի» որոշեալ ժամուն ի վիճակի չըլլար խաղը  
սկսելու բացակայուններու պատճառաւ։ Հայեր թէեւ ի-  
բենց իրաւունքին մէջն էին ընդունուած ձեւակերպու-  
թիւնը կատարելով «Մագապի» պարտուած հոջակե-  
լու, սակայն «Մագապի» ներկայացուցիչին ինդքանքը  
մէկ կողմէն, Հայոց ի գին ամէն բանի առանց ձեւա-  
կերպութիւններով զբաղելու, խաղալու փու։ միւ-  
լողմէն, խաղը քառորդ ժամ ուշացնելու և ուղարկելու  
թիւն մը յառաջ բերին։

Վերջապէս խաղը կ'ակածի. «Մագապի» պար-  
ինը հոգի, գէտք է ընդունել որ «Մագապի» պրոցես

ժամէն ուշ, և պակաս անդամներով խաղալ Հեռնարկելը շատ բան պակսեցուց հայերու եռանդէն, որոնք հաւանաբար աւելի պիտի խանդավառուէին զօրաւոր կամ գոնէ հաւասար ուժով հակառակորդէ մը, թող ներուի ինձ մտերմաբար դիտել տալ որ այս թուլացումը մեղանլում մը պիտի ըլլար սրորի բռն ոգին ունեցողներուն համար, որոնք նոյնիսկ փորձերու ատեն չպիտի ներէին ինքզինքնուն՝ վայրկեան մը դանդապի պէտք եղած կորովը ապացուցանելէ:

Խաղի առաջին կիսուն «Մագապի» մնաց իր 9 հոգիով բացարձակ պաշտպանողականի վրայ, որով խաղը դարձաւ անհրապար և անցաւ առանց արդիւնքի:

Դադարէն վերջ՝ «Մագապի» իր պակսած անդամները լրացնելու անունին տակ Զի տեղ Յ հոգի աւելցընելով իր թուլին վրայ, միջոց մը 12 հոգիով շարունակեց խաղալ, սուկայն եղած դիտողութեան վրայ, դատաւորը ստիպեց որ հեռացնեն 12րդ անձը: Այս պարագան մեր «Մագապի» բարեկամներուն՝ խաղի պարկեցաւ սկզբունքներուն դէմ մեղանձնելու նոր առիթ մըն ալ տուաւ, և փոխանակ հեռացնելու աւելցուած երեք հոգիներէն մին, հեռացուցին նաև կին իններէն մէկը, որով խաղի տեւողութեանը մարդ փոխելու սխալն ալ դարձեցին հակառակ՝ Հ. Մ. Լ. Մ. ի խմբապետին բռութին վրայ, օրուանդատաւորին ըրած կրկնակի դիտողութեան: Սուկայն «Մագապի» այս սխալ միջոցներով խումբը զօրացնելը կրկնապատկեց եռանդը Հայոց, ութնք աւելի տաք ու կանոնաւոր խաղով մը զէրօի դէմ մէկով յաղթական եւլան, յաճախ չճգելով իսկ գնտակին անցնի դաշտին կէսէն դէպի իրենց սահմանը:

Նոյն օրը տեղի ունենալիք Անդամացիներու մէջի մրցում մը խազը քառորդ ժամ կը ճամատել պարտադրեց:

Լիկի խաղացանկէն քաղելով, Զեղ իմացնելու հանցը կ'ունենամ, Փութպօլի սիրահար ընթերցողներս, որ Հ. Մ. Լ. Մ. ի նոյն թիմը պիտի մըցի Դեկա. 21ին «Ֆէնէր Պահէ», Յունվ. 4ին «Օլիմքիա», Յունվար 25ին «Անա Ելենիս Փութպօլի թիմերուն դէմ:

Փափաքելի է որ մինչեւ յաջորդ խաղը՝ մրցումներու վիճակէն աղջուելու հիւտոնդութիւնը անհետանայ և յամառ փորձերու շնորհի հատարեալ combination մը հաստատուի ֆորվըներու միջեւ, կը յուսամ այս պայմաններով կարելի պիտի ըլլայ ապահովել փառաւոր յաղթանակներ հայ նոր սերունդին արժանիքը ու վարկը բարձրացնող:

Ալլիի 0ն

\* \* \* Մագրիգիւղի մէջ կազմուած է միջազգային լիկ մը, ուր պիտի խաղան 1 ֆրանս., 1 յունական, 1 թրքական և 2 հայկական (Հ. Հ. Մ. ի Դում.դարուի և Մագրիգիւղի մասնաճիւղերուն ֆութպօլի խումբերը): Առաջին մրցումը տեղի ունեցաւ երկու հայկական խումբերուն միջնորդ որոնք ոչինչով հաւասար մնացին:

ԻջՄԻՒԻ Մէջ.—Անցեալ կիրակի 16 նոյեմբ. Բանիս նիօսի դաշտին մէջ ամենազգի հետաքրքիր 1000է աւելի խուռն ըազմութեան մը ներկայութեան տեղի ունեցաւ ֆութպօլի առաջին մրցումը Հայկական Մարմական Միթական Միթական (Armanian club) և Անդամական մթականաւանական Եվրոպաի նաւազներուն միջեւ:

Համաձարնութեան արնութեան կողմէրը կը ծածանէին Հայկական և հեռաւ:

Անգլիական դրօշները. Հայ-սքառթական գումարտակ մը կը հակէր կարգապահութեան:

Տեղական օտար և հայ մամուլը մեծ կարեւորութիւն տուին տեղի ունենալիք այս մրցումին և դրուատակից յօդու ածներով քաջալերեցին հայ ակումբը ոք մինչեւ վերջը իր կորովը ու ոքքը բռնած էր:

Մրցումը սկսաւ ծիշդ ժամը 3ին լ. Ե. ժողովրդային մեծ խանդավառութեան մը մէջ. ամէնուս սրտերը սկսաւ բարախել, աջ ու ձախէն քաջալերական բացագանչութիւններ կը տեղային:

Խաղը վերջացաւ ընդհանուր խանդավառութեան մէջ, Ալպիօնի ծովային զաւակները ոչինչի դէմ երկու կօլով (0—2) յաղթական հանդիսացան, երկրորդ կօլը կատարեալ օվալայ մըն էր որ դատաւորին աչքէն վրիպեցաւ, ինչպէս խոստովանեցան դուրսէն:

Ասկէ առաջ նոյն խումբին հետ խաղացած էին յաւնական «Արօլօն» և «Բանիօնիօն» խումբերը, առաջինը 4—1ով իսկ երկրորդը 3—1ով յաղթուած էին:

ԹՂԹԱԿԻՑ

Ծ. Խ. - Հինգ տարուան հալածանքներէ և չնշումէ վերջ 0—2 կօլով պարտութիւնը բռորովին հաւասար է յաղրանակի: Մեր անկեղծ քաջալերանքը իզմիրի Հ. Մ. Միթական և մեր բաղձանքները մօտաւոր յաջողութիւններու համար:

### ԽՄԲԱ.ԳՐԱ.ՏՈՒՆԵՆ

Հ. Մ. Բ. Մ. ի Տարեկան՝ ինչպէս նաեւ ուրիշ Մրցումներու արդիւնքի ցանկը՝ նիւթերու առաջառնութեան պատճառով այս անգամ եւս յետաձգեցինք:

### ԱԾԱՑՈՒՔ

ԱՐԱԳԱՆ շաբաթաթերթի 41, 42, 43, 44 թիւերը, Ա. տարի, օռկան Ազգայնական Ազատական կուսակցութեան. գին 7,50. բաժանորդագին տարեկան 300 դրշ.

ՈՍՏՈՆ կիսամսեայ Պարեկրագիր, Արուեստներու, Գրականութեանց և Դիտութեանց. Գ. տարի նոր շրջան թիւ 2 և 3. գին 20 դրշ. Հեռոք. բաժանորդագին 500 դրշ., հասցէ Միքայէլ Շաման ճետոն, Գապրիսթան փող թիւ 37, գրասենեակ 9, Բերա,

ՀԱՅ Թժիշէկ, Բժշկական Առաջապահական ամսաթերթ, Ա. տարի, թիւ 6, գին 7,50 դրշ., տարեկան 80 դրշ., Հասցէ Նոր Նամակատան դէմ Վարա խան թիւ 17.

ՀԱՅ Կին, կիսամսեայ Հանդէս, Ա. տարի, թիւ 1 և 2, գին 12,50 դրշ., տարեկան 300 դրշ., Տէր և Տնօրինութիւնի Հայկանոյշ Մառք, հասցէ Սամ. Նամակատուն Փոստարկը թիւ 192 Բերա, Կ. Պոլիս.

ԻՐԱՀԻՈՒՆՔ, Պարեկրաթերթ Հայ երիտասարդ իրաւաբաններու Ակումբին, Ա. տարի, թիւ 2, գին 10 դրշ..

### ԱԲ.ՆՈՒԻՒՐԵՆ

Մէկ տարուան «Հայ Սկառտ» Որբանոցներու.

Գ. Պ. Զարեհ Նուանեան 1. Միհրդատ Համբարձումեան 1. Զարմայր Աւետիսեան 1. Վահան Չերպազ 2. Վահրամ Շիմշիրեան 1. Գառլո Շահինեան 5 օրինակ.

Որբանոցներու յատկացուցինք և դրկեցինք:

Մէկ տարեկան «Հայ Սկառտ» կը նուիրէ նաև Պըն. Օ. Ա. Ամասիս Ազգ. Վարժարանին: